

399

ԴՐՈՒՅԱԳՆԵՐ  
ՍՈՒԵՏԻՈՅ  
ՑԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ  
ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

Գրեց՝ Ե. ԿԱՐԻԿԵԱՆ



Բ Ա Ր Ի Զ  
1921

9(47.9)5

29273.

Գ-32, Կարիկուն, (2.)

Առաջնական հեղա

և սպառմաքսան:

5n..

Հրատարակութիւն «ԱՊԱԳԱՅ» Շաբաթաթերթի

Թհր 2

ԱՄՓԱԿԱՑ 1881 թ.

9(47.925)1

4-5


# ԴՐՈՒՅԳՆԵՐ

ՍՈՒԷՏԻՈՅ

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

Դրեզ' Ե. ԿԱՐԻԿԵԱՆ



Բ Ա Բ Ի Զ

1921

447 Ձ9272  
A III  
33457

2424

# ԴՐՈՒՅԳՆԵՐ

ՍՈՒԷՏԻՈՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵՆՔՆ

\*\*\*

Ա.

1895 ի վերջերն էին, Սասուն  
Նահատակուած, Հայաստան արիւ-  
նով ներկուած, Զէյթուն անձնա-  
տուր եղած, մէկ խօսքով Հալ յեղա-  
փոխութիւնը յաղթուած ու արեան  
մէջ խեղղուածէր, առանց արդիւնքի:  
Դեռ կը մնար Սուէտիան, որու  
բարձունքներուն վրալ «Մահ կամ  
ազատութիւն» դրօշակը կը ծածա-  
նէր տխուր և տրտում:

Զէյթունէն գօրքերը կը քաշուէին  
մաս առ մաս, կուգային Սուէտիոյ  
զիմացը կազմելու իրենց բանակը ու  
կը նստէին սպառնական. օրէ օր  
վրաններուն թիւը կը ստուարանար,  
յարձակումը անխուսափելի էր:

Հնչակեան նահանգային վար-  
չութիւնը, 14 հոգի, նիստ կը գու-  
մարէր ու կը քննէր կացութիւնը  
թէ՝ կարելի՞ էր յաղթել:

Ոչ մէկ յոյս կար դժբախտաբար  
յաղթելու: Բացի 11 հրացաններէ,  
մնացած զէնքերնին ամէնն ալ որսի  
հրացաններ էին: Ռազմանիւթը մէկ  
շաբթուան հազիւ կը բաւէր եւ երեք  
ամսուան համար միայն ուտելիք  
կար:

Արտաքին օգնութիւն, ատոր  
յուսն ալ բոլորովին ջնջուած էր,  
աւա՛ղ:

Ատկէց աւելի խոշոր ցաւը կար.  
այն էր ժողովուրդի բաժանումը:  
Մէկ մասը, աւելի անփորձ եւ ան-  
հեռատես երիտասարդութիւնը, ա-  
զատութիւն կամ մահ կը գոչէր,  
միւս, մասը Հայաստանի եւ Կիլի-  
կիոլ զանազան քաղաքներուն կոտո-  
րածի սոսկումները աչքի առաջ ու-  
նենալով, կը նախատեսէր իրեն ալ  
ճակատագիրը, կը մտածէր իր ըն-  
տանիքն ու զաւակները եւ իրեւ  
երկու չարեաց փոքրագոյնը, անձ-  
նատուութիւնը կը նախընտրէր:

Կառավարութիւնը այս բաժա-  
նումը կը քաջալերէր: Երկու տարիէ  
ի վեր մեղմ քաղաքականութիւն մը  
բռնած էր դէպի Սուէտիու Հայու-  
թիւնը, և այտարարութիւն մը ըրած  
էր թէ՝ ո'վ որ երթաւ անձնատուր  
ըլլայ, անիկայ ներման արժանացած  
պիտի ըլլայ: Շատեր գացած էին  
բանակատեղին եւ պատիւներով ըն-  
դունուած էին ու թէ: ով և օշարակ-  
ներով պատուուած:

Կիլիկիու քաղաքական քօմիսիօ-  
նին նախազահը ըսած էր. « Հայերը  
իրարու ձեռքով ջարդել պիտի տամ»,  
ու այդ դժոխային ծրագիրը օր ըստ  
օրէ կը զարգանար:

Ներման արժանացողները կը  
զրգուէին ժողովուրդը ընդդէմ յեղա-  
փոխութեան եւ կը յորդորէին հա-  
ւաքարար երթալ անձնատուր ըլլալ:  
Յեղափոխական մասը այս բանը ա-  
ւելի վտանգաւոր կը գտնէր, քան  
թէ ինքնապաշտպանութիւնը:

Երկու կողմն ալ իրենց արդար  
փաստերը ունէին, երկուքն ալ մըդ-  
ւած էին ժողովուրդի կեանքի պաշտ-  
պանութեան բարի զգացումէն:

Բայց ոչ ոք գիտէր թէ ո՞րն է  
ուղիղը. ամէն մէկը իր համոզման  
վրայ կեցած, իրարու հետ կը բա-  
նավիճէին ու վէճը օր ըստ օրէ ծայ-  
րաւեղ հանգամանք կ'առնէր:

Յեղափոխական վարչութիւնը  
այս ամէն վէճերէ գեր ի վեր, կը  
քննէր, կը կշռէր իրական պայման-  
ները, եւ հետեւեալ եղրակացութեան  
կուգար.

Ա. Կոռւելով չենք կրնար յաղթել.

Բ. Արտաքին օգնութիւն եւ մի-  
ջամտութիւն չըլլար.

Գ. Մեր թափած արիւնը պարա-  
պի կ'երթայ, ինչպէս ցարդ թափ-  
ուածները պարապի զացին:

Դ. Անձնատուութիւնը չարգիլեր  
արիւնահեղութիւնը, ինչպէս շատ մը  
քաղաքներու մէջ չարգիլեց:

Հապա ի՞նչ ընել... ոչ մէկ լու-  
ծում, ոչ մէկ ելք կար:

Գալով յեղափոխականներու ըս-  
պառնացող վտանգին, ոչ մէկ կաս-  
կած, ոչ մէկ վիճաբանութիւն կար,  
ամէնն ալ համոզուած էին թէ իրենք  
լորսուած են վճռականապէս:

Միակ միջոցը որ կար իրենց ա-

գատուելուն, ան ալ փախուստն էր  
եւ ունէին ատոր լայն ճամբանները:  
Մարաշի եւ Ուրֆայի ընկերները  
Աղէքսանդրէթ գացին, քաղաքացիի  
հագուստ հազան, ամերիկեան հիւ-  
պատոսարան մտան, անցագիրները  
գիզէ ընել տուփն եւ օր ցերեկով  
նաւը նստան ու մեկնեցան:

Իրենք աւելի մօտ էին Աղէք-  
սանդրէթի եւ միշտ լեռնալին ճանա-  
պարհով յարաքերութեան մէջ էին:  
Այէն մէկերնին ամերիկեան ան-  
ցագիրը իր ծոցը ունէր, բացի մէ-  
կէն որ տեղացի էր, նա ալ շատ  
պաշտպանութիւն կը վայելէր թէ՝  
տեղացիներու մօտ եւ թէ եւրոպա-  
կան շրջանակներու մէջ, այնպէս որ  
ապահով կրնար պահուիլ ու արտա-  
սահման անցնիլ:

Իսկ ատկէց կարճ միջոցը ունէին,  
նաւակ մը նստիլ Սուէտիոյ եղեր-  
քէն մէկ իրիկուն եւ անցնիլ Կիպ-  
րոս. արդէն նաւապետ մը ունէին որ  
այդ ծառայութիւնը կ'ընէր, իրենց  
ընկերները կիպրոս կը տանէր բե-  
րէր, ամէն ճամբորդութեան 10 ոս-  
կի վարձք առնելով:

Կը մնար միայն փախուստի որոշում տալ ու կեանքերնին ազատուած էր:

Բայց ի՞նչ պիտի ըլլար ժողովուրդը, եթէ իրենք փախէին: Ահա ամենուն ալ մտահոգութիւնը ատ էր:

«Եթէ Եւրոպա անցնինք ու իմանանք թէ այս ժողովուրդը, զոր մենք լեղափոխութեան մղած ենք, կոտորուեր է ու անոնց մանուկները գերի տարուեր են, ալ ի՞նչ քաղցրութիւն պիտի ունենայ մնացած կեանքը, որ պիտի ապրինք», կ'ըսէին:

Ամէնը միաձայնութեամբ որոշեցին մնալ ու ժողովուրդին ճակատագիրը բաժնել, կամ մեռնիլ անոնց հետ կամ ազատիլ միասին:

Փախուստը դատապարտուեցաւ իրբեւ վատութիւն մը եւ ա՛լ անոր վրայ խօսող չեղաւ:

Բ.

Չորս շաբաթ անցած էր, թուրք  
զինուորական պատրաստութիւննե-  
րը աւարտած էին, ժողովրդի համա-  
խումբ անձնատութեան ծրագիրը  
վիճած էր, ա'լ բանակը պիտի քալէր,  
վերջին փորձ մըն ալ ըրաւ հրամա-  
նատարը:

Շատ քաղաքավարի եւ թրքա-  
կան բոլոր կեղծաւորութիւնները  
պարունակող ազդարարութիւն մը  
զրկեց, Սուէտիոյ օ գիւղերուն թա-  
ղական խորհուրդներուն ուղղեալ եւ  
յայտարարեց ո ը եկեղեցւոյ դռները  
փակցընեն զանոնք: Ասոր մի քանի  
կէտերը կը լիշեմ զեռ:

«Սուէտիոյ մեծաւորներու խոր-  
հուրդին (Աւան Մէճլիսի) եւ հալ ժո-  
ղովրդին:

«Իարերէ ի վեր Օսմանեան պե-  
տութիւնը հայ ժողովրդին հաւա-  
տարմութիւնը գնահատեր եւ զայն  
պաշտպաներ է, շնորհիւ այս բար-  
ւոք յարաբերութեանց զուք տէրու-  
թեան հովանաւորութիւնը վաւելեր  
էք եւ խաղաղ ապրեր էք: Աս վեր-  
ջին տարիները ձեր մէջ կարգ մը օ-

տարականներ մտան, եւ վեհափառ  
Սուլթանին դէմ անհաւատարմու-  
թեան գաղափարներ տարածեցին:

«Ուստի բարձրագոյն հրամանով  
կուգամ ձեզի ազդարարել թէ արդ  
օտարականները խրատեցէք որ, գան  
մեր բանակատեղին անձնատուր ըլ-  
լան: Զինւորական պատիւներով պի-  
տի ընդունինք զանոնք, անոնց կե-  
նաց եւ պատւոյն ապահովութեան  
համար ամէն երաշխաւորութիւններ  
կուտանք, ամէն յարգանք պիտի  
վայելեն մեր քով, պատիւներով պի-  
տի զրկենք զանոնք Աղէքսանդրէթ,  
օտար շոգենաւի վրայ պիտի դնենք  
զիրենք, եւ կառավարութեան ծախ-  
քով արտասահման զրկենք:

«Եթէ վստահութիւն չեն ըներ,  
մասնաւոր օտար շոգենաւ մը բերել  
կուտանք ձեր ծովեղերքը, թո՛ղ ի-  
րենց զէնքերովը երթան հոն մտնեն,  
առանց մեր միջամտութեանը:»

«Հակառակ պարագային, եթէ այս  
ամենուն ընդդիմանան, ու յամառին  
այն ատեն մեր բանակը պիտի յա-  
ռաջանայ թողլով թափուած արեան  
պատասխանատուութիւնը ձեր եւ  
անոնց վրայ:»

Ասո ազդարարութեան մէջ երկու  
կէտ կար նկատողութեան արժանի,  
հոս յեղափոխականները օտարական-  
ներ կ'անուանուէին, հակառակ որ ա-  
մէն տեղիսովարա՞ներ կը յորջորջէին  
գանոնք, երկրորդ յեղափոխականաց  
ամէն ապահովութիւն եւ երաշխա-  
ւորութիւն կը խոստացուէր, եւ ժո-  
ղովուրդին միաւն պատասխանատը-  
ռութենէն լայն բաժին կը հանուէր:

Յեղափոխական ժողովը գումար-  
ուեցաւ եւ կարճ խորհրդակցութենէ  
մը յետոյ միաձայնութեամբ մեր-  
ժուեցաւ այս փառաւոր անձնատը-  
ռութիւնը թէ պաշտօնական փա-  
խուստը, որ ստորնութիւն մը պիտի  
ըլլար այս վտանգի պահուն:

Իսկ ժողովուրդը սարսափած ու-  
շուարած մօտեցող վտանգէն, ու-  
շաղրութիւն չէր դարձներ ազդա-  
րարութեան իմաստին, անոր ուշադ-  
րութիւնը միայն կեղրոնացած էր  
յեղափոխանաց եղած զիջողութեան  
վրայ, կը հպարտանային տեսնել  
ֆրանսական նաւու մը մօտենալը  
Մուսա լեռան ստորոտը (հոն ուր 20  
տարի ետք ալսպիսի նաւ մը պիտի

մօտենար զիրենք առնելու) ու իրենց  
առաջնորդները զինւորական հա-  
գուստներով ու զէնքերով պիտի եր-  
թային ապահով երկիր, և կը կար-  
ծէին թերեւս թէ այսպիսով վտանգն  
ալ իրենցմէ կը հեռանայ: Բայց յեղա-  
փոխանաց մերժումը կատղեցուցած  
էր զիրենք: Ժողով գումարեցին կեղ-  
րոնական մէկ զիւղին մէջ հինգ զիւ-  
ղի թաղականներն ու մեծաւորները,  
թիւով 73 հոգի, հաւաքուեցան եկե-  
ղեցի եւ խորհրդակցութիւնը տեւեց  
երեք օր, թէ՝ ի՞նչ միջոց գործածէին  
յեղափոխականները պարտադրելու,  
որ այս երկու ճամբաններուն մէկը  
ընդունին:

Ոմանք կ'առաջարկէին որ երթան  
խմբովին բանակատեղին անձնատուր  
ըլլան եւ թողուն միան յեղափոխա-  
կանները զիւղերու մէջ, զինւորին  
դէմ կոռւիլու: Այս միջոցը անգործ-  
նական էր, ժողովուրդին մեծագուն  
մասը յեղափոխականաց հետ պիտի  
մնար, մանաւանդ երիտասարդու-  
թիւնը, որ իրենց ալ զաւակներն էին:

Իսկ մէկ քանի վատեր, որ հնչակ-  
եան տիրապետութենէն առաջ թուրք

կառավարութեան արքանեակներն  
էին եւ զիւղացիներուն տզրուկները,  
—յեղափոխական կառավարութիւնը  
հաստատուելէն ի վեր անոնց ազդե-  
ցութիւնը ինկած եւ շահերը դադ-  
րած էին — սոսկալի առաջարկ մը կը  
բերէին:

Միջանկեալ ըսենք թէ Սուէ-  
տիան օ տարի տուրքերը մերժած և  
ներքին կառավարութիւն մը հաս-  
տատած էր, որ ամէն ինդիր նա կը  
լուծէր արդարութեամբ, շրջակալ  
ցեղերը, նորնիսկ թուրքեր, որ հա-  
յոց հետ գործ մը ունենալին, հոդ  
կուգային, «Հայոց դատաստանը ար-  
դար է» կ'ըսէին:

Հայերը բոլոր հայկ. կառավա-  
րութեան հաւատարմութեան երդմըն-  
ցած էին, ի միջի ալլոց այս մա-  
կարոյծները, որ մինչեւ այդ օր  
հնագանդութիւն ցոյց տուած էին,  
յանկարծ զոյներնին ցոյց տուին ու  
սկսան ժողովը համոզել, որ երբ յե-  
ղափոխականները ճակատէն կոռւին,  
իրենք ալ անոնց կոնակէն զարնեն:  
«Ալսպիսով թուրք կառավարութեան  
հաւատարմութիւն ցոյց տուած կ'ըլ-

լանք ու անոր վրէժիսնդրութենէն  
կ'ազատինք», կ'ըսէին:

Այս եղբայրասպան դաւաճան  
կոիւը սոսկումով մերժուեցաւ:

Դ.

Ահա երեք օր է որ ժողովը կը  
շարունակուէր առանց ելքի մը լան-  
գելու. ժամանակը կ'անցնէր: Պէտք  
էր պատասխան տալ հրամանատա-  
րին: Պատասխանը չէին գտներ:

Ծայրայեղականներու գաղափարը  
հետզհետէ կը տարածուէր, ժողովը  
սկսած էր ատելութեամբ լեցուիլ թե-  
ղափոխականներու դէմ, իրենց խոր-  
հուրդներուն չէին կանչեր զանոնք,  
ոչ ալ անոնց խորհուրդ կը հարցնէին.  
տեսակ մը թշնամութիւն ստեղծուեր  
էր երկու ժողովներուն միջեւ, որ  
հետզհետէ կը զարգանար ու հսկա-  
յական համեմատութիւններ կ'առնէր:

Վերջապէս զրգոիչները յաղթա-  
նակը տարին. ժողովը միաձայնու-  
թեամբ որոշեց անպայման յեղափո-  
խականները յանձնել, հակառակ  
պարագալին, ամենածայրաւեղ մի-  
ջոցներու դիմել, ինչ որ ալ ըլլար  
անոր հետեւանքը. բայց նախ քան  
քայլ մը առնելը պէտք էր անոնց ալ  
իրենց որոշումը ազդարարել:

Եեղափոխականները եկեղեցւոյ  
մօտ տուն մը նստած էին ու երի-

տասսարդական խանդով իրենց մարտական երգերը կ'երգէին, առանց լուրջ ուշադրութիւն դարձնելու ներքին և արտաքին սպառնալիքներուն:

Դրգոիչները իրենց նպատակին հասած էին, կուրացած երկրին ըսպառնացող վտանգէն, իրենց կախելիք շքանշանները կ'երազէին: Անոնք վստահ էին թէ յեղափոխականները պիտի մերժեն անձնատուութիւնը և համոզուած թէ ներքին կոիւը պիտի սկսի, իրենք կ'ուզէին կերպով մը փալիլ թուրք կառավարութեան աչքին: Ուստի անհամբեր եւ առանց սպասելու որ բանակցութիւնները կատարուին, եկան յեղափոխականներուն գտնուած շրջակայ տուները գրաւեցին: Պատնէշներ կը կառուցանէին, տուներու պատերէն պատուհաններ կը ծակէին հրացան արձակելու համար: Յեղափոխականները անտարբերութեամբ կը դիտէին իրենց շուրջը դարձած շարժումները, առանց պաղարիւնութիւննին կորսընցնելու, իրենց միակ մտահոգութիւնն էր ներքին կոիւ չյարուցանել:

Վերջապէս երեւելիներու ժողովը  
հինգ հոգիէ բաղկացեալ յանձնա-  
խումբ մը կազմելով պաշտօն յանձ-  
նեց որ երթան յեղափոխականներու  
յայտնեն իրենց որոշումը: Յանձնա-  
խումբը ներկայացաւյեղափոխական-  
ներուն. այս հանդիպումը սիրալիր  
եւ յուղիչ եղաւ, շատ քաղաքավարի  
նախարանով մը խօսքը բացին, հը-  
րամանատարին ազդարարութիւնը  
ներկայացուցին եւ յետոյ ըսին իրենց  
որոշումը եւ այն պատճառները, որ  
իրենք կը մղէր արդ ծալրայեղու-  
թեան: Խորհուրդ տուին որ յեղափո-  
խականները անպայման յանձնուին,  
քանի մանաւանդ կառավարութիւնը  
երաշխաւորութիւն կուտայ անոնց  
կեանքին եւ պատւոյն ապահովու-  
թեանը համար:

A Ա 33452 X  
Ազդարարութիւնը կարդացուելէն  
յետու յեղափոխականներու կողմէն  
Պահլաւ խօսք առնելով հարցուց  
պատգամաւորներուն.

«Այս յաւտարարութեան մէջ մեր  
կեանքին եւ պատւոյն համար կա-  
տարեալ ապահովութիւն կը տես-  
նենք, եթէ անձնատուր ըլլանք. իսկ

ձեզ համար բան մը չենք տեսներ  
հոն, բացի պատասխանատութեան  
խոշոր բաժինէն։ Դուք ձեր եւ ձեր  
գաւակներուն ալ կեանքին եւ պատ-  
ւոյն համար երաշխաւորութիւն կը  
տեսնէ՞ք հոն։

— Ոչ, պատասխանեցին։

— Ինչո՞ւ ուրեմն, շարունակեց  
Պահլաւ, ձեր ալ կեանքին և պատ-  
ւոյն համար լոռութիւն կը պահէ հը-  
րամանատարը. միթէ՞ դուք նուազ  
յանցաւոր չէք կառավարութեան  
աչքին քան մենք, եթէ երրէք ա-  
պստամբութիւնը յանցանք մը եղած  
ըլլայ։ Զէ՞ք կարծեր որ թուրքը յե-  
տին միտք մը ունեցած է հոն, որուն  
մէջը պահուած են ձեզի համար ան-  
դարմանելի աղէտներ։

Ընդհանուր լոռութիւն կը տիրէր։

— Իմ ընկերներս, շարունակեց  
նա, Ամերիկայի մէջ արդէն իրենց  
կեանքին եւ պատոյն ապահովու-  
թիւնը կը վայելէին եւ ամէն մէկը  
իրեն հանգիստ կեանքը ունէր։ Երբ  
տեսան որ դուք վտանգի մէջ էք,  
ձգեցին իրենց հանգիստը, իրենց  
գործերը եկան ձեր դժբախտութեանց

ու ձեր վտանգին բաժնեկից ըլլալու.  
կամ ձեզ ալ պաշտպանելու կամ ձեզ  
հետ մեռնելու: Շնորհիւ անոնց կազ-  
մակերպութեան ու ձեր կարգապա-  
հութեան, երբ անցեալ երկուտարին  
Հայաստանը արիւնով ներկուեցաւ.  
ձեր մէկուն քիթը չ'արիւնեցաւ: Ար-  
սօր կառավարութիւնը տեսնելով որ  
հոս կազմակերպիչ ոյժ մը կայ, ամէն  
ապահովութիւն, նոյն իսկ ամէն պա-  
տիւներ կը խոստանալ զայն ձեր  
մէջէն վերցնելու. իսկ այնուհե՞տեւ-  
ալնուհետեւ ի՞նչ պիտի ընէ: Եթէ  
մեր Եւրոպա անցնելէն լետու իմա-  
նանք թէ ձեզ ջարդեր ու ձեր զա-  
ւակներն ալ գերի տարեր է, ա'լ մեր  
մնացած կեանքէն ի՞նչ անուշութիւն  
պիտի զգանք:

— Կ'աղաչենք եղբայրներ, աւել-  
ցուց բանախօսը յուզուած ձայնով.  
զրեցէք կառավարութեան ու ըսէք  
մեր կողմէն, թող այս ժողովուրդին  
կեանքին ու պատուին ապահովու-  
թիւն տալ, մենք ոչ մէկ պարման  
կ'ուզենք. մենք առանց պայմանի  
ճերմակ թաշկինակները վզերնիս կը  
փաթթենք ու կ'երթանք բանակա-

տեղին անձնատուր կ'ըլլանք, թող  
ճամբռւն վրայ առաջին ծառէն մեզ  
կախեն, միայն ձեր հազարաւոր ան-  
մեջները ապրին: Իսկ եթէ կառավա-  
րութիւնը ձեզ արդ ապահովութիւնը  
զլանայ, ալ տարակոյս չի մնար որ  
յետին եւ թագուն միտք ունի ձեզի  
համար, այն ատեն կ'աղաչենք ու կը  
պաղատինք, մեզի ալ այն պատիւը  
ըրէք որ ձեր մէջ մնանք, ձեզ հետ  
կոռւինք, մաքառինք ու ձեղ հետ  
մեռնինք. թող մեր ոսկորներն  
ու մեր մոխիրը ձեզի երախտապարտ  
ըլլան ու ձեզ օրհնեն:

Հազիւ խօսքը վերջացուած էր, ալս  
հինգ մարդիկը իրարու երեսնալելով  
մէկ զսպանակէ մղուածի պէս ոտքի  
նետուեցան ու յուզմունքէն մնաք  
բարով ըսելն անզամ մոռցան, ելան  
դռնէն ու գացին դէպի եկեղեցի, ուր  
68 ժողովականներ անհամբեր կը  
սպասէին իրենց պատասխանին:

Հինգ պատգամաւորները կը մըտ-  
նեն, մէկ կարգի վրայ կը շարուին  
ժողովին դիմացը: Ընդհանուր լոռու-  
թիւն կը տիրէ: Ամէն մարդ շունչը  
կտրած կը սպասէ այն պատասխա-

Նին, որուն ամէն մէկ բառը կեանքի  
եւ մահուան խնդիր մըն էր:

Պատգամաւորները խօսքը կ'ու-  
տան ամենէն պերճախօսին, որ իր  
լսածները բառ առ բառ կը կըկնէ:

Տասը վալրկեան լոռւթիւն կը  
տիրէր եկեղեցւու մէջ, ոչ ոք զիտէր  
ինչպէ՞ս մեկնիլ և ի՞նչ պատասխա-  
նել այն գերմարդկալին անկեղծու-  
թեան ու անձնուիրութեան, որ յե-  
ղափոխականները մէկ մը եւս ցոյց  
կուտային, աղաչելով որ վտանգէն  
չ'հեռացնեն զիրենք եւ թողուն որ  
հետերնին միասին մեռնին:

Լոռւթիւնը կը խզէ ծերունի մը.  
Ազապեան հայրիկ, որ ոտքի ելած  
եւ հեծկլտալով կը գոչէ.

— Եղբայրնե՛ր, ասոնք մարդիկ  
չեն, այլ առաքեալներ, ասոնք մար-  
դարէներ են, մենք վատ ենք, վատ,  
որ զանոնք չ'հասկցանք, անոնց չը  
հետեւեցանք եւ դարձանք թշնամու-  
թիւն յայտարարեցինք անոնց դէմ,  
որոնք խնդրանքով կ'ուզեն մեզի հետ  
եւ մեզի համար մեռնիլ:

Ժխոր մը սկսաւ եկեղեցիին մէջ,  
ամէն մարդ ոտքի վրալ ելած կ'ա-

դաղակէր. «Պէտք է երթանք ներութիւն խնդրենք անոնցմէ»: Շատեր արտասուալից աչքով կ'աղաղակէին. «Պէտք է մենք ալ իրենց համար մեռնինք, ինչպէս որ իրենք մեզի համար կ'ուզեն մեռնիլ»:

Ձեռնբարձ քուէարկութեամբ եւ ընդհանուր աղաղակներու մէջ որոշեցաւ որ կամ ամէնքն ալ միասին կ'աղատին, կամ ամէնքն ալ միասին կը մեռնին:

Եւ պատասխանը գրուեցաւ հրամանատարին սա իմաստով. «Կամ ամենուս անձին եւ պատւոյն համար երաշխաւորութիւն կուտաս, կամ ամէնքս միասին կը մեռնինք». 67 կնիք եւ ստորագրութիւն ծածկեցին այս նամակը, որ զրկուեցաւ բանակատեղին:

Ժողովականները ելան եկեղեցիէն ու համախումբ ուղղուեցան դէպի Հնչակեաններու բնակարանը, որոնք գաւիթին մէջ դիմաւորեցին զանոնք ու գիրկընդխառնուեցան:

Դ.

Վեց հոգի մեկնած էին երեւելիներու ժողովէն չ'ստորագրելու համար այն նամակը, որ ուղղուեցաւ հրամանատարին, որով երկիրը ինք զինքը միացած կը հոչակէր հնչակեաններուն, եթէ ամենուն հաւասար ապահովութիւն չտրուէր: Այս վեց հոգին անհաշտ մնաց մինչեւ վերջ եւ ամէն վատութիւն չխնայեց արիւնով վերջացնելու ալս պատուհասը եւ դժուարացնելու հետզհետէ յեղափոխականներու գործը:

Մէկ շաբաթ եւս սահեր էր ու բանակը դեռ չէր յառաջանար, միայն պաշարումը կը խստացնէին, ամէն տեղ կէտ կէտ զինւորներ դնելով ու ճամբաները ամբողջ բռնելով:

Սուէտիոյ գիւղախմբերէն Քէպուսիէ ըսուած գիւղը բաժնուած է, մէջտեղը թուրք գիւղմը կը գտնուէր, հիմա անլայտացած, որ կը բաժնէր զայն միւս գիւղերէն: Այս թուրք գիւղին մէջ վաշտ մը գօրք նստած և մեկուսացուցած էր Քէպուսիէն միւս գիւղերէն ու հետզհետէ անոր շուրջը

կը հաւաքուէին զինւորները: Այս  
գիւղը լրջօրէն վտանգուած էր:

Երբ լուրը հասաւ թէ գիւղին բար-  
ձունքները թուրքերը բռնեցին ու  
յարձակումը օրուան խնդիր է, կա-  
րապետ Կարիկեան ըսաւ թէ ինք  
կ'երթաւ այդ գիւղին պաշտպանու-  
թիւնը կազմակերպելու:

Երբ ընկերները չափազանց յան-  
դուգն կը գտնէին այդ քայլը, «խա-  
ղաղ ժամանակը հասակնիս կը ցու-  
ցընէինք այդ ժողովրդին, վտանգի  
ատեն չենք կը նար զիրենք լքել ու  
ապահով տեղ ապաստանիլ, պէտք  
է որ հիմա ես մէջերնին ըլլամ, ինչ  
որ ալ ըլլայ հետեւանքը», ըսելով  
իրիկուան մութին մեկնեցաւ դէպի  
հոն, ուր պարտականութիւնը զինքը  
կը կանչէր:

Հազիւ հասած էր, իրեն գալուս-  
տը լսուեցաւ գիւղին մէջ, գիւղացիք  
յուսահատ հաւաքուեցան խորհուրդ  
ընելու: Ան երիտասարդութիւնը կը  
հաւաքէր կը տանէր խրամատներու  
մէջ դնելու, երբ վերոյիշեալ մատ-  
նիչները մարդ կը զրկէին պաշարող  
տեղակալին ու կ'առաջնորդէին զին-

ւորները ապահով ճամբաներով զիւղը  
մտնելու:

Առաւօտեան դէմ զիւղը զօրանոց  
մը դարձած էր, շատ մը տուներ  
պարպուած, մէջը զինւորները լեց-  
ւած էին, զիւղացիները լուսալքուած,  
ոմանք փախած քարալըներու մէջ  
ապաստանած էին, ոմանք իրենք  
զիրենք բախտին տուած օրհասա-  
կան վայրկեանին կը սպասէին:

Հետեւեալ օրը բանակատեղիէն  
զինւորը կը քաշուէր ու շարան  
շարան կուգար թէպուսիէ զիւղին  
շուրջը բոլորուելու: Մէկին դէմ տա-  
սը եղած էին արդէն ու դեռ կուգա-  
յին, զինւորները բարձրագոյն հրա-  
մանի մը վրալ ոչ մէկ հար կը նեղէին,  
ընդհակառակը շատ անուշ կը փար-  
ւէին հետերնին ու կերած հացերնուն  
դրամը կը վճարէին:

Տասը անձնուէր երիտասարդ մը-  
նացեր էին կարապետին հետ, որոնք  
տունը կ'ամրացնէին, քարեր կը դի-  
զէին, պատերէն ծակեր կը բանային  
հրացան արձակելու համար, զիւղա-  
ցիները կուգալին կը խնդրէին որ  
լեռան կողմէն փախին. բայց ասոնք  
կը յամառէին:

Իրիկուան դէմ արեւմուտքէն փող  
մը կը հնչէ ու զինւորները չորս կող-  
մէն կը յարձակին եւ տունը կը պա-  
շարեն:

Պաշարող զինւորներուն ամէն  
մէկը մէյ մէկ գիւղացի հայ կ'առնէ  
ու իրեն առջեւը կը կանգնեցնէ:

Հրամանատարը գիւղացիներուն  
մեծաւորները բերել կուտայ ու կը  
յայտարարէ որ եթէ մէկ զինւոր  
սպաննուի. ամենն ալ սուրէ կ'անցնէ  
եւ կը ստիպէ գիւղացիները որ պատ-  
պամաւորութիւն մը զրկեն ու համո-  
զեն զանոնք անձնատուր ըլլալու:

Պատգամաւորներ կ'երթան կու-  
գան, կը փոխուին երեք անգամ,  
կուլան, կ'աղաչեն կը ցուցնեն տան  
շուրջը զինւորներու առաջ պատնէշ  
կանգնած հայերը ու կոչ կ'ընեն որ  
զոհեն իրենց անձը, այն հաւանա-  
կանութեամբ որ թերեւս կրնան ա-  
րիւնահեղութեան առաջքը առնել:

Այս երիտասարդները կը հաւա-  
նին անձնատուութեան, տեղակալին  
առաջքը կ'ելլեն, որ կը գովէ ու կը  
շնորհաւորէ զիրենք ու զիշերանց  
Անտիռք կը զրկէ:

Քէպուսիէն ինկած էր ալ, թուր-

քերը ջարդ չէին ըրած, անուշ եւ  
մեղմ կը վարուէին, միւս գիւղերը  
բարոյալքուած էին:

Հետեւեալ օրը եւ անոր յաջորդող  
երեք օրերը հետզհետէ, էղուք, Խը-  
տրրէկ եւ Եօղունօլուգ գիւղերը  
անձնատուր եղան, առանց դիմադր-  
րութեան եւ առանց արիւնհեղու-  
թեան:

Յեղափոխականները քաշուեցան  
Հաճի-հապլի գիւղը, հազիւ երկու  
հարիւր երիտասարդներ իրենց ըն-  
տանիքներովը հետեւեցան անոնց ու  
եկան այդ գիւղը բռնեցին, ամրա-  
ցուցին ու պատրաստուեցան դիմա-  
դրութեան:

Երկու դրահաւոր եկան Սուէտիու  
դէմ, որոնք խարիսխ չնետեցին.  
բայց չհեռացան ալ. անկէց օրն ի  
բուն այդ գիւղերուն երկայնքին  
գնացին ու դարձան առանց եզերքը  
մօտենալու, առանց մակոյկ մը նե-  
տելու, առանց ոչ ոքի հետ յարաբե-  
րութիւն մը ընելու: Գիշերը լուսար-  
ձակներ նետեցին, ցերեկը շարունա-  
կեցին եզերքը քերել: Մէկը անզլիա-  
կան, միւսը ֆրանսական էր:

Ե.

Երեք օր զրահաւորները շոգիի  
վրայ կեցած Սուէտիու դիմացը կ'եր-  
թեւեկէին, առանց իրենց նպատակը  
յալտնի ընելու, երեք օր բանակը  
եօգուն - Օլուգ նստած էր եւ մէկ  
ժամուան ճամբայ կը բաժնէր զինք  
Հ. Հապլի գիւղէն, ուր յեղափոխա-  
կանները դիրք բռներ էին եւ չէին  
յարձակիր:

Դրութիւնը յայտնի եղաւ, զրահա-  
ւորները պարզ ցոյց կ'ընէին թուր-  
քերու դէմ, կոտորածը արգիլելու  
համար. եւ արդիւնքը տուած էր.  
Թուրքերը կը տատանուէին յարձա-  
կելու, որպէսզի արիւնանեղութիւնը  
չսկսի, վախնալով օտար միջամտու-  
թիւն մը ծագելէն: Վտանգը անցած  
էր, ժողովուրդին կեանքը փրկուած:

Մնացած էին չնչակեաններն ու  
թուրքերը իրարու դէմ, որոնցմէ ոչ  
մէկը զիջողութիւն կ'ընէր միւսին:  
Բախումը անխուսափելիօրէն տեղի  
պիտի ունենար եւ երբ կոհւը սկսէր,  
կոտորածն ալ կը սկսէր:

Զրահաւորներէն դրական միջա-  
մբտութիւն մը սպասելու չէր, քանզի

երեք ամիս առաջ, երբ Տէօրթ-Եօլը  
պաշարուած կռուեցաւ 15 օր, շոգե-  
նաւերու մէջէն դիտակով կը դիտէին  
կռուի թատրը, ոչ մէկ միջամտու-  
թիւն եղաւ. միեւնոյն հանգամանքը  
կար հոս:

Հաճի - Հապլի գիւղը պաշարուած  
էր բառին բուն իմաստովը, զինւո-  
րական օղակ մը շրջապատած էր  
զայն չորս կողմէն, թէ՛ ելքը եւ թէ՛  
մուտքը անհնարին դարձնելով:

Յեղափոխականները տենդագին  
կ'աշխատէին պատնէշներ կառուցա-  
նելու գիւղին եղերքը, բայց չէին  
գիտեր ալ թէ ինչո՞ւ համար: Բարե-  
խղճութիւնը ունէին դատելու թէ՛  
ո՛չ Հայաստանը պիտի կրնային  
փրկել իրենց մէկ քանի հրացաննե-  
րով, ոչ ալ ժողովուրդի կեանքը ա-  
զատելու խնդիր մնացած էր. բայց  
գործը հոն հասած էր, ա'լ ետ չէին  
կրնար դառնալ դժրախտաբար:

Երկու ընկեր պահ մը առանձնա-  
ցան խումբէն ու գացին հեռու ժայռի  
մը վրալ նստած կը դէտէին պատ-  
նէշներու աշխատանքը:

— Ի՞նչ կ'ըսես Ռուրէն, հարցուց

Պահլաւ, կը կարծե՞ս որ կընանք  
յաղթել:

— Ի հրացանով զիւղին չորս կողմը չի պաշտպանուիր, մնացած որսի հրացանները միայն ձայն կը հանեն, ուրիշ բան մը պէտք չէ սպասել անկէ, պատասխանեց Ռուբէն:

— Ուր պիտի վերջանայ այս ընթացքը, հարցուց Պահլաւ.

— Կուգան կը մտնեն զիւղը, զէնի ձեռին կը կոռւինք, կը մեռնինք, պատասխանեց Ռուբէն:

— Հապա մեր հետեւորդնե՞րը և անոնց ընտանիքնե՞րը. հապա ամբողջ զիւղացի՞ք եւ անձնատուր եղած ժողովո՞ւրդը:

Լոռւթիւն:

— Զե՞ս կարծեր որ պատճառ կը դառնանք անոնց ջարդուելուն, հիմա որ վտանգը անցած կը կարծենք զէթէ:

— Դու ի՞նչ ծրագիր ունիս այս կացութենէն ելնելու, հարցուց Ռուբէն:

— Նպատակ չկայ ա'լ այս կուոյն մէջ, պատասխանեց Պահլաւ, միմիայն արժանապատութեան համար կը կոռւինք, իսկ արժանապատ-

ւութիւնը մեռնելէն յետոյ ալ կը շա-  
րունակուի. եթէ մեր մահովը աղե-  
տաբեր պիտի դառնանք երկրին,  
անպատւութենէ աղատած չենք ըլ-  
լար:

— Քաջութիւնը ո'չ մեռնելուն մէջն  
է, ոչ ալ յաղթուելուն, շատ անգամ  
մարդ ինք զինքը յաղթելով աւելի  
մեծ քաջութիւն գործած կ'ըլլայ.  
պէտք է յաղթենք այս կացութեան,  
յաղթենք անոր բերելիք աղետներուն,  
եթէ կրնանք մեր զգացումները յաղ-  
թելու

— Ինչպէս, ուրեմն.

— Երթանք ժողով զումարենք:

Նահանգային վարչութիւնը ժո-  
ղով զումարեց դոնփակ, որ մինչեւ  
երեկոյ տեւեց. Պահլաւին լիազօրու-  
թիւն տրուեցաւ իր ներկայացուցած  
ժրագիրը գործադրելու:

Իրիկուան, երբ մութը կոխած էր  
եւ մարդիկ անճանաչելի դարձեր էին  
փողոցներու մէջ, Պահլաւ պատնէշ-  
ները գնաց, մօտեցաւ երիտասարդի-  
մը, որ ամէն ճամբաները գիտէր եւ  
ըսաւ անոր.

— Սողոմո՞ն, ճետևէ ինձի:

Սողոմոն զինւորական հնագանդութեամբ հետեւեցաւ իրեն, երբ զիւղէն դուրս ելան,

—Սողոմոն, ըսաւ Պահլաւ, պէտք է ճամբայ մը գտնես զիս ալս պաշարումէն դուրս հանես ու առաջնորդես Զէյթունիէ զիւղը:

Երկու ճամբորդ պարտէզներու մէջ մտան, ծառերու շուքին, պատերու տակէն սահելով հեռացան ու պաշարման շղթան անցան: Մէկ ժամ հեռանալէն յետոյ ճամբանին կ'անցնէր դժբախտաբար բանակատեղիին մօտ 500 մէթր հեռուէն: Պայծառ լուսին մը ելած էր, զինւորներուն ձայնը կը լսուէր, շուները դէպի իրենց կողմը կը հաչէին: Երկու ճամբորդները մէջքերնին ծուած սողալով անցան զինւորներու շրջանակը, առանցնշմարուելու: Մտան Զէյթունիւէ զիւղը, որ թրքախառն յունական դիւղ մըն էր եւ զացին իտալացի էնժէնիէօրի մը տան ետեւը կանգ առին:

Երեք շուներ յարձակեցան վրայնին, որոնց ազմուկը օդը կը թնդահնէր:

— Սողոմոն, ըսաւ Պահլաւ, ես  
այս շուները կը զբաղեցնեմ, դուն  
շրջան մը ըրէ, գնա' էնժէնիէօրին  
դուռը ծեծէ, բայց շուտը ըրէ, որով-  
հետեւ այս շուները կրնան զբացի-  
ները արթնցնել:

Պահլաւ զետիննստաւ ու շուները  
յարձակումը դադրեցուցին, սա շու-  
ներու մէկ տկարութիւնն է, որ  
նստողին վրայ չեն յարձակիր. ամէն  
անգամ որ շուները դառնալ կ'ուզէին,  
ոտքի կ'ելլար, որպէսզի կրկին վրան  
յարձակին ու չդառնան տունը, մին-  
չեւ Սողոմոն իր պաշտօնը կատարեց  
ու եկաւ ծառան Պահլաւը առաջնոր-  
դեց:

Էնժէնիէօրը անկողնոյն մէջնստած  
զարհուրանքով տեսաւ ասոր մտնելը  
եւ հարցուց թէ ինչպէ՞ս եկաւ եւ  
ի՞նչ է նպատակը:

Զ.

Պահլաւ բացատրեց կացութիւնը, բացատրեց իրենց ուժը, որով անհը-նարին է յաղթանակը, և թէ ո՛րքան աղէտներ պիտի բերէ թուրքերու հետ զինեալ շփում մը:

Բացատրեց թէ զրահաւորներուն ներկայութիւնը ո՛րքան ալ զրական արդիւնք մը չունենան, կարելի է զանոնք օգտագործել քանի թուր-քերն ալ առ ալժմ կը վարանին զա-նոնք տեսնելով. կարելի է առիթէն օգտուիլ, այս կացութիւնը փոխել և արիւնաւեղութեանց առաջքը առնել.

Ուստի եզրակացուց թէ ինք եւ իր ընկերները որոշած են.

Ա. Անձնատուր ըլլալով վերջ զը-նել այս կացութեան. բայց կ'ուզեն որ, նախ առաջարկը թուրքերու կող-մէն գայ.

Բ. Կուզեն եւրոպական միջամը-տութեամը մը անձնատուր ըլլալ, նոյնիսկ եթէ անպաշտօն ալ եղած ըլլալ այս միջամտութիւնը, գէթ ժո-ղովրդեան առջեւ յեղափոխական ար-ժանապատուութիւնը բարձր կը պահուի.

Գ. Զինւորական իշխանութեան  
կողմէ արժանավայելընդունելութիւն  
ըլլայ իրենց.

Դ. Ժողովրդի կեանքին երաշխա-  
ւորութիւն տրուի:

— Այս բանակցութիւնները յա-  
ջողցնելու պաշտօնը, ըստ Պահլաւ  
Էնժէնիէօրին, քեզի կը յանձնենք,  
զրէ՛ Անտիոք ֆրանս. հիւպատոսին  
եւ անկէ փոխանորդութիւն մը բերել  
տուր, անձնական ալ եղած ըլլայ հոգ  
չէ. սկսէ բանակցութեանց եւ մեր  
կողմէն վստահ եղիր:

Մ. Թօգէլի (այս էր Էնժէ-  
նիէօրին անունը) հաստատեց Պահլա-  
ւի ըսածները, յայտնեց թէ նախորդ  
օրը հրամանատարին քովն էր, որ կը  
կասկածէր նաւերու ներկայութենէն  
եւ քանիցս իրեն հարցուցած էր թէ  
ինչո՞ւ եկած են եւ ինքը արդէն  
մտածեր էր այդ առիթէն օգտուիլ.  
բայց չէր յուսար լեղափոխականները  
համոզել:

Խոստացաւ անմիջապէս հիւպա-  
տոսին զրել, բայց մինչեւ պատաս-  
խանը առնելը նա ինքը առաւօտուն  
կը մեկնի հրամանատարին քով,

բանակցութիւնները պատրաստելու:

Մ. Թօգէլի բացաւ կարդաց հիւ-  
պատոսէն նամակ մը, զոր ալդ օր  
ստացեր էր եւ որուն մէջ հետեւեալ  
տողերը կային Պահլաւին համար,

«Գտի՛ր միջոց մը իրեն իմացնելու  
թէ՝ ամենէն աւելի ինքը վտանգուած  
է. բերել տուր զինքը քովդ, պահէ  
զայն տունդ, եւ զիշեր մը լաւ ա-  
ռաջնորդներով զրկէ զինք քովո, ես  
տանս մէջ կը պահեմ զայն մինչեւ  
ալս դէպքերը անցնին, յետոյ շոգե-  
նաւ մը դնելով կը զրկեմ զինք եւ-  
րոպաշա»:

— Գիտես թէ քեզի որքան հոգ կը  
տանինք, ըսաւ Մ. Թօգէլի, տանդ  
պէս հոս հանգիստ կ'ընես, դու հոս  
մնացիր, վաղը կ'երթամ ես բանակ-  
ցութիւնները կը կատարեմ, ընկեր-  
ներդ ալ ապահով Եւրոպա կը զրկը-  
ւին, քեզ ալ սենք միջոցը կը զրտ-  
նենք զրկելու, ըսաւ:

— Մ. Թօգէլի, պատասխանեց  
Պահլաւ, եթէ վստահ լինէի՛ թէ  
Թուրքերը պարմաննին կը յարգեն  
ու ընկերներս Եւրոպա կը զրկեն, ես  
կ'ընդունէի առաջարկդ: Հապա եթէ

Թուրքերը խօսքերնին չլարգեցին  
ու ընկերներս կախաղան բարձրացու-  
ցին, աշխարհ պիտի չըսէ՞ թէ Պահ-  
լաւ զանոնք մատնեց ու ինքզինքը  
ազատեց:

«Ոչ, պէտք է անոնց հետ երթամ  
յանձնուիմ, եթէ անոնք ազատին,  
ես ալ կը սիրեմ ապրիլ, իսկ եթէ  
անոնք կախաղան բարձրանան, թող  
ես ալ, անոնց մէջը ըլլամ, կը մեռ-  
նիմ, գէթ խիղճս կը մնայ մաքուր  
ու պատիւս անարատ:»

Հրաժեշտ առնելով՝ Պահլաւ ու  
առաջնորդը մեկնեցան: Վերադարձին  
երկինքը ամպոտած էր ու անձրեւ  
կը տեղար, թէեւ ճամբան դժուա-  
րացած. բայց վտանգը նուազած էր,  
դիւրութեամբ կարողացան պաշար-  
ման երկու գիծը անցնիլ ու մտնել  
չաճի հապլի գիւղը: Արշալուսին  
իրենց ընկերներուն քովն էին արդէն:

է.

Հետեւեալ օրը կէսօրին երկու  
պատգամաւորներ կուզալին։ Պատ-  
նէշներու առջեւ կեցուցին զանոնք,  
մինչեւ Հնչակեան խորհուրդէն հրա-  
ման առին ու ներս բերին զիրենք։

Նահանգալին վարչութիւնը կան-  
չուեցաւ դոնփակ նիստի, պատգա-  
մաւորները թուրք հրամանատարու-  
թեան մէկ նամակը ներկայացուցին,  
որ անոնց տուած լիազօրութիւնը  
շեշտելէ յետոյ, կը նախագծէր անձ-  
նատուութեան պայմանները, որոնց  
զլսաւոր կէտերն էին .— Յեղափո-  
խականաց անձին անձեռնմխելու-  
թիւն, զինուորական պատիւներով  
ընդունելութիւն և կառավարութեան  
ծախքով արտասահման առաքում։

Պատգամաւորներէն մէկը, որ  
Մ. Թօգէլլին էր, խօսքը առնելով  
պատմեց թէ ինչպէ՞ս իտալիան ալ,  
իր մայր հայրենիքը, աւս ձախոր-  
դութիւնները կրեց, իսկ 20 տարի  
յետոյ ուժը գտաւ ու գրաւեց իւր  
կորուսած հայրենիքը։

«Այս ձախորդութիւններուն մէջ,  
աւելցուց Մ. Թօգէլլի, դուք պէտք

է աշխատիք ալսօր երկրին ոյժը  
պահպանել, զայն պէտք չէ փճացը-  
նէք, կուղալ ատենը որ այդ ոյժը  
դարձեալ պէտք պիտի ըլլայ Հայրե-  
նիքին փրկութեան համար: »

Յեղափոխականները դիմել տը-  
լին թէ ժողովրդի անձին, պատոյն  
և ինչքին անձեռնմխելիութեան հա-  
մար ոչ մէկ երաշխաւորութիւն  
տրուած է, ուստի չեն կրնար իրենք  
այս պայմանները ընդունիլ, մինչեւ  
այդ հիմնական պայմանը չդրուի:

Պատգամաւորները արդ հակառա-  
ջարկը տարին ու նոյն օրը վերա-  
դարձան, այդ պայմաններն ալ ըն-  
դունուած բերելով:

Այն ատեն տիսուր տեսարանը  
ներկալացաւ. այս կտրիճները զէն-  
քերը ուսերնին առած, գացին պատ-  
նէշներու ետեւը սպասող իրենց ըն-  
կերները հաւաքեցին ու յուզուած  
ձայնով անոնց լայտարարեցին թէ՝  
Հայ ժողովուրդի կենաց ու պատ-  
ոյն պահպանումը կը պահանջէ  
իրենցմէ գերազոյն զոհողութիւն,  
այն է զենքերնին վար դնել ու յանձ-  
նել անձերնին թշնամիին ձեռքը և  
սպասել ճակատազրին:

Բացատրեցին այն պայմանները,  
որոնց մէջ կը գտնուին, բացատրե-  
ցին իրենց բանակցութեանց ար-  
դիւնքը և ըսին թէ՝ ո'րքան վըս-  
տահութիւն կուտան ալս բանակ-  
ցութեանց:

Բացատրեցին թէ իրենք ամենէն  
աւելի գտանզուածներն են, բայց  
յանձն կ'առնեն իրենց թարմ կեան-  
քերը զոհ տալ, հազարաւորներու  
արիւնը. երկրին կենսական ոյժը  
խնայելու համար:

Այն երիտասարդաց բազմութիւ-  
նը որ երբէք չէր լուսար ասոնց  
բերնէն ալսպիսի խօսքեր լսել, շան-  
թահարուեցաւ ու պահ մը ապշա-  
հար տատանումէ լետոյ, փաթթուե-  
ցան իրենց առաջնորդներուն վիզե-  
րը ու աղի աղի արտասուքներով՝  
համբուրեցին զանոնք, բարի ճանա-  
պարհ և բարի ազատում մաղթելով:

Տեսարանը շատ լուզիչ էր. լեղա-  
փոխականները մէջերնին առած էին  
և ալս խումբը բարձրաձայն լալով  
կ'առաջնորդուէր դէպի գիւղը. ուր-  
է անսիջապէս իմացան եղելու-  
թիւնը և այր, կին, ծերունի ու երե-

խալ վազեցին դէմերնին և եկան  
գիրկընդխառնուեցան, համբուրուե-  
ցան ու լացին:

Այն հակալեղափոխականները,  
այն գրգոիչներն ու թուրքերէն գէնք  
պահանջելու կուսակիցները լալով կը  
վազէին ու կուզային կը փաթթուէ-  
ին անոնց, ներողութիւն կը խնդրէ-  
ին և ամէն մաղթանք կ'ընէին:

Յեղափոխականները պատգամա-  
ւորներու առաջնորդութեամբ ճամ-  
բայ ելան դէպի բանակատեղի, 1500  
երկսեռ և ամէն հասակէ բազմու-  
թիւնը իրենց կը հետեւէր, քանիցս  
ճամբան կանգ առին և խնդրեցին  
անոնցմէ որ ա՛լ ետ դառնան. ժողո-  
վուրդը յամառեցաւ ու հետեւեցաւ  
իրենց, մինչեւ զինուորներուն առա-  
ջին պահակները երեւցան. ա՛լ հոն  
կանգ առին ու յուսահատական ար-  
ցունքներ թափեցին, ամէն ոք հա-  
մոզուած էր թէ բաժանումը թերեւս  
յաւիտենական է:

Յեղափոխականներու պատիկ  
խումբը, թիւով 14 հոգի, իրենց  
առաջնորդներուն հետ առանձին յա-  
ռաջացան ու մօտեցան Եօղուն-Օլուք

գիւղը, ուր Սուէտիոն 40 գիւղերէն  
հազարաւոր մարդիկ, իսլամ՝ թէ  
քրիստոնեայ, եկեր էին տեսնելու  
կատարուելիք տրամբ: Ճամբաները,  
պարտէջները լեցուն էին, ծառերու  
վրայ տերեւնեու պէս շարուած էին  
մարդիկ:

Գիւղին մուտքին կը սպասէր  
վաշտ մը զինուոր, երկու կարգի  
վրայ կեցած, որուն առաջքը կը  
գտնուէր ընդհ. հրամանատարը իւր  
սպաներով:

Իսկապէս ընդունելութիւնը շատ  
սիրալիք եղաւ, զինուորական պա-  
տիւներ շուայլուեցան:

Առաջին հանդիպումին յեղափո-  
խականները բարեւեցին հրամանա-  
տարը, որ իրենց ձեռք տուաւ: Զին-  
ւորները բարեւ բռնեցին: Յեղափո-  
խականները ուզեցին զէնքերնին  
յանձնել, բայց հրամանատարը չըն-  
դունեց ժողովրդի առաջ զէնքերնին  
առնել, այլ քովերնին մտաւ և զին-  
ւորներու մէջտեղէն յառաջացաւ  
դէպի բանակավալրը:

Երբ բանակատեղին մտան, վաշտ  
մը զինւոր պատրաստուած բարեւի  
կեցան, երրորդ անգամ՝ զինուորա-  
կան բարեւ բռնեցին: Երբ հրամա-  
նատարին բնակարանը մտան, յեղա-  
փոխականները հոն օշարակներով

սուրճով ու սիկարէթներով պատ-  
ռւուեցան. յետու սպայ մը մօտեցաւ  
ու խնդրեց որ քովի սենեակը մտնեն  
ու զէնքերնին դնեն: Անկէ առաջ-  
նորդուեցան մասնաւոր պատրաս-  
տուած վերնաւարկ տուն մը: Երկու  
ժամ յետոյ հազարապետ մը մտաւ  
քովերնին, հրամանատարին կողմէն  
բարի գալուստ մաղթեց և հարցուց  
թէ քանի՞ օր հանգիստ ընել կ'ուզեն  
մեկնելէ առաջ: Յեղափոխականները  
պատասխանելով Զ օր ուզեցին:

Հազարապետը ըսաւ. լա՛ւ, դուք  
ազատ պիտի ըլլաք ընդունելու զով  
որ կը փափաքիք տեսնել. ձեզի երկու  
զինուոր պիտի տրուին իրը պահա-  
պան, անոնք ալ աստիճաններուն  
վարը պիտի կենան ձեզ չխանգարե-  
լու համար:

Եւ այդպէս ալ ըրին, ու երկրին  
բոլոր Հայութիւնը եկաւ այցելու-  
թիւն տուաւ ու բարի ճանապարհ  
մաղթեց իրենց:

Չորրորդ առաւօտուն 14 ձի  
թամբուած պատրաստուած էր,  
ամէն մէկուն մէկ ձի տրուեցաւ,  
և 200 զինուորով ճամբաւ ելան  
դէպի Անտիոք:

Ռ.

Կէս օրէն վերջը քաղաքին  
դիմացը կը հասնէին: Հեծեալ սպայ  
մը դիմաւորեց զիրենք և խնդրեց  
որ քիչ մը կենան մինչեւ պատրաս-  
տութիւններ տեսնուիլր: Ասոր վրայ  
փող մը հնչեց և գօրանոցէն զինուոր-  
ները գալով կամուրջի ճամբռն  
վրայ շարուեցան երկու կարգի վրայ:

Յեղափոխականներուն ընկերա-  
ցող զինուորներն ալ զանոնք երկու  
կարգ շղթալի մէջ առնելով յառա-  
ջացան չորս կարգ զինուորներու  
մէջէն, երկու կողմը տասնեակ  
հազարաւոր մարդիկ եկած էին  
դիտելու: Արն ատեն հասկցուեցաւ  
թէ ինչո՞ւ համար էր այս նախազգու-  
շութիւնները:

Յեղափոխականները առաջնորդը-  
ւեցան պալատ, ուր զինուորական  
եւ քաղաքական տեղակալները կը  
սպասէին իրենց: Պալատին դուռնէն  
ընդունուելով կառավարչատուն  
առաջնորդուեցան:

Ալդ օրը բացախիկ կերպով կա-  
հաւորուած էր մեծ սրահը, ուր  
օշարակներ և սիկարէժներ հրամ-  
ցուեցան ու յետու քաղաքական  
տեղակալը ինքը առաջնորդեց զանոնք  
պալատան վերնայարկը մասնաւոր  
պատրաստուած սենեակ մը, և ըսաւ

թէ հոս իրենց հիւր պիտի մնան  
քանի մը օր, մինչեւ բարձրագոլն  
հրամանին հասնիլը:

Եւ դարձեալ երկու զինուոր միայն  
իրենց պահապան տրուեցաւ դրսի  
դուոր սպասելու համար: Արտօնու-  
թիւն տուին, որ ամէն ոք ընդունին  
և ամէն օր ժամը 4 էն յետոյ իջնեն  
պալատան պարտէզը պտըտելու:

Մասնաւորապէս չայ ծառաներ  
բերուեցան անոնց ծառայելու, և  
հրաման տրուեցաւ որ հիւրերուն  
ուզած կերակուրները իրենց տրուի,  
ծախսը զանձէն ըլլալու պայմանով:

Ամբողջ թուրք մեծաւորները  
այցելութեան եկան և թրքական  
ամէն շողոքորթութիւններ շոալե-  
ցին իրենց:

« Դուք պատերազմական գերիներ  
էք », կ'ըսէին, ոմանք ալ « դուք մեր  
քաղաքին հիւրերն էք, դուք գաղա-  
փարի հերոսներ էք, մենք ձեր  
գաղափարը կ'ընդունինք, միայն  
դեռ կանուխ է, դեռ . ժամանակը չէ  
եկած », կ'ըսէին:

Երրորդ և չորրորդ օրէն սկսան  
յոյն և հայ երեւելիներն ալ այցե-  
լութեան գալ, և ամենուն թուլ  
տրուեցաւ: Յեղափոխականները 17  
օր այդ պալատին մէջ պահուեցան  
և պալատական կեանք վարեցին,

մինչեւ հրաման մը եկաւ զանոնք  
Հալէպ փոխադրելու:

Դարձեալ իրենց ձիեր տրուեցան  
և 200 զինւորներով դրկուեցան Հա-  
լէպ, ճամբան դեռ միեւնոյն պատիւ-  
ները շարունակուեցան, մինչեւ  
Հալէպ հասնելնին: այն ատեն ըստ  
թրքական սովորութեան, պայմանա-  
գրութեան ամէն կէտը ոտնակոխ  
եղաւ, և անոնք նկատուեցան իրը  
պարզ բանտարկեալներ, ու դատաս-  
տանի յանձնուեցան:

Պայմանագիրը որ խնամքով  
Ֆրանսական հիւպատոս Մ. Փօթօ-  
նի յանձնուած էր, աւս վերջոյն  
կողմէ դրկուած էր Պօլիս, ֆրանս.  
դեսպանատուն, որով Մ. Քամպօ-  
նի միջամտութիւնը յառաջ եկաւ և  
յեղափոխականները ընդհ. ներումով  
ազատեցան:

Հին յեղափոխականները ոչ ծակ  
կը փնտոէին պահուըտելու, ոչ  
ճամբալ փախչելու և ոչ ալ անմեղ-  
ներու արիւնով կը հերոսանային:

Անոնք շաղուած էին ժողովրդի  
հետ, կը զործէին ժողովրդի սիրոյն  
ու անո՞ր օգտին, իրենք ընդ առաջ  
կ'երթացին վտանգին, ժողովուրդը  
պահպանելու համար:

Գիտէին կոռւիլ երր օգտակար  
կը համարէին, և ժողովրդի կեանքը  
խնայել՝ երր արիւնը պարապ պիտի

հոսէր: Սուէտիո, յեղափոխականները  
չուզեցին հերոսանալ անմեղներու  
արիւններով, անոնք իրենց խղճին  
գոհունակութիւն տուին, խնայելով  
անօդուտ թափուելիք արիւնները,  
խնայելով ազգային ոյժը:



### ՔՍԱՆ ՏԱՐԻ ՅԵՏՈՅ

—————\*

Երբ Թալէաթներն ու Էնվէրները  
հայ ցեղին բնաջնջումը ծրագրած  
էին և Հալութիւնը կը քշէին անա-  
պատներու մէջ սպաննելու, այն  
ատեն այդ պահպանուած ուժն ու  
յեղափոխական դաստիարակութիւնը  
իրարու շաղուած, իրենց պտուղը  
տուին:

Սուէտիան ապստամբեցաւ, ՅՅ  
օր կոռւեցաւ, շարք մը լաղթանակ-  
ներ ետեւը թողուց, մինչեւ ֆրան-  
սական մարտանաւերը եկան զիրենք  
Փորթ-Սախտ տարին:

Հոն ինքնակամ զիմեցին ֆրան-  
սայի և ուզեցին պատերազմի մաս-  
նակցիլ, պայման դրին, որ Կիլիկիա

ղրկուին պատերազմելու, եւ 550  
զինուոր տուին արս նպատակով:

Արդ եղաւ հիմնաքարը Արեւելեան  
լէգէոնին, որու հետեւանօք զաղա-  
փարը ծնաւ արդ լէգէոնին կազմը-  
ւելուն և կիլիկիոյ գրաւման, բան  
մը, որ մշակուեցաւ և ընդարձակ-  
ուեցաւ ու կիլիկիան գրաւուեցաւ:  
Շնօրհիւ ասոր ունեցանք կիլիկիոյ  
վրայ ախքան հիմնական իրաւունք-  
ներ և յոյսեր, և հեռու չէ այն օրը,  
որ ճանչցուած ու իրականացած  
պիտի տեսնենք զանոնք և մեր ցե-  
ղին բեկորները հոն պիտի հաւաք-  
ուին, իրենց բոյնը շինելու և վա-  
յելելու ազատութեան և խաղաղ բար-  
գաւաճումի բարիքները:

